

# ԴԵՂՓԵԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Ազգերը՝ քաղաքական և մասամբ աղնատեսական համամիտթենական կեդրան ըրին ժրենուր, նոր ժամանակներու գեղեցիկ Ամֆիկդիմնիան:

Եւ աշա կը կանգնի Գեղփիսր իր ֆեղրիսաներով: Աիկելիսանս յամառ տենչն

տի կարենայ ոգեւորել մատորականութեան ապնուականութիւնը:

Միջազգային մամուլին հետեւող մը աեսած պիսի ըլլայ անշուշտ յառաջ եկած ընդհանուր հետաքրքրութիւնը, ուր հիացումը առհման յունի:



Copyright by NELLY'S, Athènes

Դեղփեան հանդիսութիւններ.— «Պրոմերես Շլրայուած»,  
Ծովանուօներու պար:

ունեցաւ մտաւորայանութեան Ուկլարնը  
ըլլալու:

Պ Անկելսս Աիկելիսանսս բանաստեղծ  
է եւ սոմանթիկ բանաստեղծ, անըր-  
ջածին պատկերներէ խանդավառուող:  
Սակայն այս ամբէնը պատճառ մը չ' որ  
մենք տարակուանքով նայինք «Դեղփեան  
խաէալին»: Եթէ Դեղփիս չյաջողի անդամ  
համամարդկային մտաւորականութեան  
կեդրանն ըլլալու եւ նոր ձամբաներ ու  
հորիզոններ բանալու մե՛ առջեւ, ան պի-

\* \* \*

Եսքիլէս.

«Պրոմեթեւս Շլրայուած»,

«Արեսութիւններ»:

Յաւիսենական պայքարը մարդուն՝ տի-  
րանալու Բնութեան, Աստուծոյ գահը  
բարձրանալու հաւար, եւ իր երախտագի-  
տութիւնը իրեն հրամցուած հիւրասիրու-  
թեան եւ ծառայութեան: Ահա մարդկային  
բնութեան ամենաշիմական գծերը:

Եսքիլէսի ժամանակակից թատրոնը իր խանձարուրին մէջ էր, անկարող լոմբանելու կեանքի զանազան երեւոյթները։ Այսպէս,

ներ, նոր հորիզոններ, որ մինչ այդ անծանօթ էին, որովհետեւ Եսքիլէս եւ ըանասանզ է եւ փիլ խափայ։

«Պրոմեթեոս Շղթայուած»ը երկրորդ անգամն է որ կը ներկայացուի Դեղփիսի մէջ։ Սիկելիանոս գոյգը 1927ին առաջին անգամ՝ իր նախավորձ այն տարուան համաշխարհային պաշտամունքին ներկայացուց գայն։ Հաւատաւոր գոյգը իր գործակիցներով ջանաց ստեղծագործել «Դեղփիսան հրատե»ը եւ ներկայ եղաղները ծափաշարեցին առանց սուլարիելու։ Առաջին հանդիսութիւնները անցուն գրեթէ աննըշմար։ Ներկայ տարուան ներկայացման վրայ աւելցան «Ազերապահիները» եւ «Պիւթական կաղերը»։

Բեմադրութեան ալ շատ բան փոխ-




Copyright NELLY'S

Դեղփիսան հանդիսութիւններ։ — Արամազդի արձանին մաքեթը, գարդ Պ. Թումպրոսի (Արևի)։

Թատերական արուեստի հայրը շարժման մէջ գրած է միմիայն մարդկային բնութեան պարզագոյն գծերը եւ զգացական ամենառաջին թելերը։

Եւ արդէն ինչ որ ամենահիմնական է՝ յափենական է։ Եսքիլէս նոր բան չաւնի ըստի մէզի. ան իր ամբողջութեամբ կը պարփակուի մէր զգացական եւ բանական սահմաններուն մէջ, որնք շատ լայն են իրմէ։ Մեզ կ'առինքնէ սակայն եւ կը խանդագալու լսենգեցնելու աստիճանն, որովհետեւ մեզ կը մղէ խորհելու թէ՛ ան եղած է մէր հասխաչայրերու ամենամեծ բարերարը, բանալով անոնց առջեւ նոր ճամբա-



Copyright NELLY'S

Դեղփիսան հանդիսութիւններ։ — «Պրոմեթեոս նորայուած», Պրոմեթեու:

ուած էր, նախկին աշակնակոյա իրասպաշտ ժայռին տեղը բնած էր ցած եւ պարզ վլաթֆորմ մը, վրան սիւն մը՝ Պրոմեթեուսը

շղթայելու սահմանուած: Ասյն փոփոխութիւնը աչտպին արմուկ բարձրացր ո թատերական շրջան ակներու մէջ:



Copyright NELLY'S

Դեղին հանդիսութիւններ. — «Պրոմեքես նդրայուած», Ավիանոս:

Բեմական ճարսարապետը Պ. Կոնսուլը ըմբռնած կ'երեւի ողբերգութեան էութիւնը, որ իր ցած եւ պարզ թատերաբեմով այսաւ թողուց ներկաներու երեւակայութիւնը թեւարկելու շրջակայ հոգեգրաւ բնավայրերուն բարձրերը: Այլ խօսքով ան հասկցած է թէ բանաստեղծական երկմբը՝ կարելի չէ իրավաշտ բեմագրութեամբ ներկայացնել:

Դերասաններու մէջ ո եւ է փոփոխութիւն չէր եղած. ծովանուշներու պարը անգամ՝ ալ գերազանցեց ողբերգութեան միւս բոլոր մասերը: Հելլէնուհիներու հոյլեր իրենց ասպանդաշատ ուսուցչուհին Տիկին Եւա Սիկելեանուի խօսապահանջ մականին ասակ բացարձակ Գեղեցկին մօտեցան:

Դերակատարները չկրցան իրենցմէ պահանջուածը ասլ. գրեթէ սիրողներ բոլորն ալ, չկրցան մտնել իրենց ատանձնած գերերուն մէջ, մասնաւանդ Պ. Մուրլս Պրոմեթեսի գերին մէջ մէծ գժգոհութիւն առաջ բերաւ մասնագէտաներու շրջանակին մէջ. այսպէսով պարը գերիշխեց միւս բոլոր գործողութեանց:

Եւ բանը (logos) ա'յնչափ քնարական և խմաստալ ից՝ իշաւ երկրարդական աստիճանի:


Կարելի չէր աւելին ալ սահմանջել քանի որ Օր. Մարուլիս (Խօ), Տիկ. Մավրոեանիս (Ովկիանոս) գրեթէ երբեք բեմ ելած չեն, իսկ Պ. Տէսթունիս (Հեփեսոս եւ Հերմէս), Պ. Քոնսուլանիս (Կրատոս), բաւական մարզուած գերասաններ, չկարողացան ինքնինքնին արժեցնել:



Copyright NELLY'S

Դեղին հանդիսութիւններ. — «Պրոմեքես նդրայուած», Խօ՝ կովի փոխուած:

Տիկին Սիկելիանու, ջերմ հաւատացող մը Բանին բացարձակ արժէքին, գրեթէ կարեւորութիւն չի տար՝ զայն ըսելու ձե-



Copyright NELLY'S

Դեղինեան հանդիսութիւններ.— «Աղերսողուհիներ»ու ներկայացում, «Աղերսողուհիներ»ու պար:

Եմ, զայս քանիցս հաստատած է մեր ունեցած խօսակցութեանց ընթացքին: «Բաւական չէ, կ'ըսէ տաղանդաւոր տիկինը, որ ներկայացումները գեղեցիկ ըլլան, որէտք է զանանք մափկ ընել գիտնալ, եւ արդէն իմ գործս ընտրեալներու հետ է, ձեւապաշտութեան հետ գործ չունիմ, պաշտամունք է մեր կատարածը եւ ոչ թէ թատերական ներկայացում»:

Բացարձակ կատարելութիւն կարելի չէ երեւակայել: Այս աշխարհունի տիկնոջ տկար կողմն է, որ ժամանակի ընթացքին անշուշտ կը սրբագրուի:

Դեղինիս Միրակլուսայի սիրալը չկրկնեց, ան թարգմանեց թատերախաղերը արդի յունարէնի, գիւղն ու լեռը ապրազ, օտար բառերէ զեռծ, գեղեցկահնչչիւն յունարէնի մը. թարգմանիչը Պ. Կրիփարիս, ինքն ալ մեծ բանասաեղծ մը, սոււաւ թարգմանութիւն մը որ գնահատուեցաւ եւկապացի ամենախոտագահանջնելլէնագիշներէնիսկ:

Փոքրիկ վերապահում մը եւս Պրոմեթեսի զգեստաւորումին և հոգերանական պահերու մասին:


Դերակատարը չերեւցաւ այնպէս՝ ինչ-

պէս կ'ուղէ գիցարանութիւնը, մերկ ու բոկոսն, այլ հագած էր սրճագոյն եւ մինչեւ առքերը երկարադ շապիկ մը եւ սո-



Copyright NELLY'S

Դեղինեան հանդիսութիւններ.—Աղերսողուհի մը



Copyright NELLY'S

Դեղինան հանդիսութիւններ — «Աղերսողուհիներ»ու ներկայացումը, «Աղերսողուհիներ»ու պարը:

քերուն առնէր հելլէնական սանդալներ: Ու գարձեալ չենք գիտեր ինչու այս տարի շարձակուեցան ապատամբ աստաւծոյն լեարդը յօշոտելու պաշտօն ունեցող արծիւները: 1927ին արձակուած արծիւները իրենց վեհ ճախրանքներով շքեղ խորհրդաւորութիւն մը տուին տեսարանին:

Ու յետոյ, Պ. Մուրզոս, ժայս բարձրանալու պահուն, իր համակերպող քալուածքով, տժգունած ու մէկ կողմ հակած գլուխով, Քրիստոսի մը տպաւորութիւնը կը թողուը: Անհանկանալի է այս սիսալին կրկնութիւնը, քանի որ, տոաջին ներկայացման խոտորէն քննադատուեցաւ եւ տիկին Միկելիանու պէտք էր ականջ տար եղած թելադրութեանց:


Պրամեթեւս հոգեբանական ո եւ է ազգականութիւն չունի Քրիստոսի հետ, անոր եւ զինք աստուածացնողներուն համար Աստուած կեանքի սկիզբն ու վոխճանը չէ, մինչ Քրիստոսի համար ինք եւ մարդիկ Աստուածմէ եկած են, չոն վերադառնալու համար. իր սպասարագումը միջոց մըն է

զանանք մ'իացնաղ: Պրամեթեթեւս նոյն ինքն աստուած է, ուրեմն եւ իրեն ծնունդ տուող մարդիկն եւս աստուածներ են, եւ վոխագարձաբար աստուածներն ալ մարդեր, բոլորն ալ միեւնոյն ճակատագրին ենթակայ:

Արամազդ, սակայն, շահագործեց միջոցին մէջ իր ունեցած իշխանութիւնը, ուղեց հեռանալ մարդոցմէ, ապա ուրեմն եւ անոնց ճակատագրէն ու եղաւ Անիրաւ:

Պրամեթեթեւս ըմբռոսացաւ. Արամազդ սկամաժեց զայն, որովհետեւ բանի ուղեց ադասագրութիւն չափազանցութիւն կը պատժուի. բայց պատժուող տիտանը վիտէ թէ իր ցլթաները որբան ամուր են ու Արամազդ որչափ բռնակալ, եւ թէ իր գերաւթիւնը երկար չնվախ տեւէ, բայց եւ թէ պիտի գայ այն օրը երբ ինք իր բոլոր վեհութեամբ պիտի յաղթահարէ մոթին եւ Անիրաւին:

Ահա թէ ինչո՞ւ Պրամեթեթեւս երբեք չի տժգունիր եւ կը յասաշանայ գէպ ի ժայսը խրախա ու բարձրագլուխ:



Copyright NELLY'S

Գեղգիւան հանդիստ թիւններ.— «Աղեռսաղուհիներ» էն պատկեր մը

\* \* \*

«Աղեռսաղուհիններ»:

Եսքիլէսի ուրիշ մէկ աղեռսաղուհինը ուր կը պակսի բերմական ամէն շարժում, տեղ տալով պարին, որ խաղարկութեան ամբողջ աեւողութեան միակ ախտալեացն է:

Յեմ մտան նախ յիսուն Քանայիդներ ձեռքերնին ձիթենիի ճիւղեր բանած, եղաղատական տարարով եւ կեղծամերով, ամենքը միամին կը յասաջանան գէպի խորանը ուր վար կը դնեն ձիթենիի ճիւղերը, ասանց կը հետեւն քաննեւչորս «թժշկուհիններ» (թերաբէնիտէն). Պահայիդները կը հետանան խորանէն, կը քաժնուին հինգական հոգինոց խումբերու եւ կը ըսլորուին բեմին շուրջ, իրենց կը հետեւն բժշկուհինները որոնք քաժնուելով տասերկու հոգինոց երկու խումբերու. կը սկսին պարի, Պ. Փաահօսի հմայիչ նուազախումբին ասաջնօրդութեամբ:

Անոնք ժամապահականօրէն անկարելի կշռաւոր և կարգաւորեալ շարժումներսվ՝ ափի

ի բերան ձգեցին եւրոպացի սկարագ էամերը սրոնց խանգավուութիւնը ամէն չոփ անցած էր:

Սպասելով յարմարագոյն տափթի մը «Աղեռսաղուհիններ»ու ամբողջական թարգմանութիւնը տալ «Անսիա»ի լիթերցողներուն, այժմ երկու տողով ամփափենք զայն:

Յիսուն Դանայիդներ, չուզելով իրենց զարմիններուն հետ ամուլմանալ, կ'ապաստանին Յունատան. Արդոսի թագ աւորը սիրալիր ընդանելութիւն մը կ'ընէ յիսուն Եպիպատուհիններուն եւ ջանք չի խնայեր զանգարտեցնելու. Վրայ կը հանի Եղիպատացւոց մաւնետիկը, կը ջանայ համոզել միհնապանու գեղու հինները որպէս զի ետ գանց բարտեցնելու. Վրայ կը հանի Եղիպատացւոց մաւնետիկը, կը ջանայ համոզել միհնապանու գեղու հինները որպէս զի ետ գանց բարտեցնելու. Օգնութեան կուզան կինդամագլուխ եղիպատական աստուածները և կ'ուզեն փախատականները բռնի տանիլ:

Դանայէի գուտորելը կը գտչավիմին ու մունեափի կը կերագասնայ ձեռնունայն:

六六六

Դեղփիս եւ Սիկելիանոս զոյգը՝ անըստ-  
ժամն ամբողջութիւն մըն են. Դեղփիսան  
ընավայրը, Փետրիանսէրով շրջեցիուած  
ու Ապոլլոնիսն սրբավայրեասվ նուուրապոր-  
ծուած եւ Սիկելիանոս զոյգին ստեղծա-  
գործ հանճարը միայն կարսդ էին Դեղփիսան  
հրաշքը իրականացնել:

Այս տւ կին, մոսցած ե'ւ աշխարհ ե'ւ  
հանգիստ ե'ւ հարստութիւն, մեկուսացած  
իրենց Դեղփիսի մենաստանը տաննեւութը  
երկար տարիներ, այս տարուան հրաշքը ի-  
րագործեցին:

Համեղիսութեանց երրորդ մասը, —պի-  
թական խաղկրը—տեղի չունեցաւ, օդի ան-  
հպատառթեան հետեւանքով:

Վերջի վերջոյ՝ օսար եւ հելլէն մտաւորականներու մասնակցութեամբ խորհրդաժողով մը տեղի ունեցաւ. Դեղիբեան ի-

տէալին նուիրուած համալսարանի մը  
հաստատման համար: Ասաջարկը մերժուե-  
ցաւ, ի վոխարէն ընդունեցին, ընդհանուր  
աղբաց անձանոթ զինուորներու բացերէն  
վասել միջազգային եղբայրակցութեան  
անշէջ հուրը: Հիմք դնելով «Եսթիասի  
պաշտամունքին:

Սիկել իանոս զոյգը պիտի կարողանա՞յ  
իր գործակիցներով՝ միջազգային եղբայ-  
րակցութեան կերպով մը ստեղծել Դեղփիտի  
մէջ. ո՞վ գիտէ:

Այսու հանդերձ պիտի գտնուին մտաւորականներ սրմնք ողի ի բախ պիտի ջանան իրազործել ալի մեծ երազը:

### **Յուսանիք եւ սպասենիք:**

### 9. 3. *ФЛУИДЫ*

Upkgif, 1930 Oqnuusnu



Copyright NELLY'S

Դեղինեան հանդիսութիւններ. — «Աղետապոհիներ» են պատ-  
կեր մը. Ե թափական շատուածներու սպանից մը: